




Emilia

Emilia



Phi. 3

17 (5) 3 n h b o h u p h

1857

ԲՈԼԵՐԴ-ՇԱՀԻՆԹԻՆ,
Ա-ԱՏՎԻՒՆ. Քանի որ պաշտօնեցի Աթենա Երժանց և Երկու
Մասուրց լուսաբան Ա-Երմանի մէջ հանչեա մը Պայտե
Միջին համեմեց:

ԱՅՍԻՄՈՎԵՆԻ ՎԵՐԱՅԻՆ ՎԵՐԱԿՐՈՒՅԹ ԱՅՍԻՄ ՊԵՏՐՈՎԻ
ՎԵՐԱԿՐՈՒՅԹ ՎԵՐԱԿՐՈՒՅԹ ՎԵՐԱԿՐՈՒՅԹ ՎԵՐԱԿՐՈՒՅԹ ՎԵՐԱԿՐՈՒՅԹ

ԱԽՈՏԾՐԱԿ

ԳՐԱԴԱՐԱՆ. 17 ՑՈՒՑԱԿՆԵՐ

Առաջին պաշտօնեակերէն Պուդ կոմսը,
երբին գործոց պաշտօնեայ Պախ սևսուհն եւ
լիւմսից պաշտօնեայ Պրուդ սեպուհը մայրա-
աշաքէս գլազ ի Միլան ճամփայ ելան, մեծա-
հաս. կայսէր նոյն քալաքը կեցած ժամանակն
նոր քովը գտնուելու համար:

— Ո՞նչափակ կոյսոն երկու քաղաքացին ու ովհանութեան զինուորներուն Ամ ասկի շքարամներ չերպէց, իբե՞ց քաջութեան համար, բոլոր կեանքերնին ժամանգի դնելը՝ այսող տան ըստ մշջու քանի մը հոգի աղասիցին:

— Անցո՞ւ Թի՞ Ալբոնայի մէջ 10 տարիէ վեր
ասաւածուած էւ Պ-էֆենուկ ունի Անդրէս բառաւած
հանդէսը մածախա կազմէր եւ կազմուաւայն ներ-
պայմանակար մէծ փառաւորութեամբ կատարեւ-
աւած Աս արտօնաց կարգի հանդէսը կամ թա-
թօրք հետեւեալ կարգաւ եղաւ . ամենէն յատաշ
գրմանմաժորդներու . (Խարչունքն) զիմոնկառ գունդ
ը Կերթմար, որոնց ետևը հացագործներու . չու-
պայպաններու նւ Նորմանդիաներու . Ճիշտոր
առջնաթիւնը կար, Սովորմ, եազն երաժշտաց գոս-
ը կու գոր, Թամազց առ Ամբոց հանդիման զրւ-

իսաւորը ձի հեծակ և ՅՈ իշահեծելց զըւնի
անցում՝ առ առաջին երաժշտակ դասին կը հե-
տևէր։ Ես զնդին ետեւէն կու դպին բազմա-
թիւ արուեստառաց սպիտք առ կորդաւ։ Նաեւ
երաժշտակ դաս մը ձիթավաճառաց սպյուն իրենց
առու ետանի գործիքներով։ Երգեցալաց կատք մը
գեղացիներով իցուն սպյուն մը որոնց ետեւէն
գարձեալ քառ մ'երաժիշտ։ Վինեց վաճառաց Ե-
Հնանահարաց սպյուն Պաքառ (գինոց չափառա-
ծը) Ներկայացրնելով։ Գատուուզու ձիտուր եր-
գիւշը գաբրիններու ույլ մը գաբրնի վառարան
մը Ներկայացրնելով։ Գորձեալ երաժշտաց դա-
մը Առավաճառաց սպյուն, Լուսուզի յափշտա-
կութիւնը Ներկայացրնելով։ (Օսմանեան զդեստավի
երգեցողաց գունդ մը Հացագործաց և յարենի
վաճառականաց սպյուն Կեմետը չափառածին պատ-
կերով։ Երաժշտաց դաս ։ Գաբրակումներու սպյուն

Ած յացվութեան կամարաց մը . ասոնց եւունքն էն կարգաւ ամէն տեսակ արտեսաւարաց ուղիւր մետարադարձաց , վաճառականաց , երկաթուգործաց եւ ոլոն , ունին մէկը մէյլէկ իրենց արուեստին համեմատ այլաբանական պատճեններով եւ զարգելով , եւ ասոնց մէջ շատ երաժշտաց գոտեր , օսմանեան , մահմատի եւ ուրիշ կերպ կերպ պիտուններով : Ապյօներան եւունքն զարգեալ դժմակաւորաց բազմութիւն մը : Ունի մէկ սալլ չըսու կը քաշէր , եւ մէջէն հայ , տեսակ տեսակ խոնդր գէններ եւ ուրիշ ռատեթիքներ հանգիստ տեսաց կը նետուեին :

— Ամսայ 11ին զրեշիցէն և կած հետաքրի-
կան լոյն համեմատ, Անգլիան կայսրն ու կա-
պուր Տիկ նոյն օրը Հռոմ համեր էն:

— Ա ինքնապէն և կոսկութէի լուրջաւուր լուրջէն
կը զրին թե առատրիական կառավարութիւնը և ե-
լուստիցի առհմանը կունդ մը զուր ոփուոր նրկե-
եւ արգէն Լունգարտիա գտնուող բանակին Հրա-
ման գալած է որ 10,000 Հարի պատրաստէն

Տամաց ելլել։ Առ զոհոցը չէ թէ Հերուսակացուց դէմ պարծելու համար է, այլ Աւատրիայի երկու հակառակով կողման ընելու վերջին տառը ջարկութեանը զօրութիւն և ապդեցութիւն մի տպու համար։ Արշակ որ Աւատրիայի մինչեւ Ծբաց բռնած ընթացքէն եւ լրադրաց դրած յօ զաւածներէն կ'երեւայ, Ավելնացի գահինը թէ պէտ եւ Շրուտիայի առ ինզրոցն մէջ ունեցած իրաւունքը կը ճանչնայ, բայց ամենեւին հուած չէ որ առ առ աւելութիւնն ասանձին, առանց միւս

մեծ աերովնեանց հաւանութեանը և ելուեախցիք
գլմ՝ բանական միջոց բանեցընէ, ուսից որ կրնաց
դիւրա, բորբ եւրապսցի համար վաստակար խռո-
վութիւններ յառաջ գալ: Աս պատճառաւ Աւո-
տիքա իրեւ Գերմանական գաշնակցութեան
դրուխ, նաև Բրուսիայի զօրոց գերմանական եր-
կիցներն անցնելուն զէմ զրա, եւ պահանջնեց որ
առոր օրոշումը գաշնակցութեան ժողովքն ընէ:

ԳԱՐԴԻՍ

ՊԵՐՎԱՅԻՆ ժողովրդեան եւ լրագրաց դըւ
խաւոր պատշաճն ու մասմանկը զես Ամսուր
Բաբելոնիկուուին սպանման վրայ է, որն որ իրենց
մէջ մէծ աղջեցութիւն մ'ըլլուած է: Մէծ ծառապարի
հանգուցելցյն մարմինն իր պողոսուին մէջ սեւապատ
սրահի մէջ պրաւեցաւ որ ժողովրդը տեսնէ: Տեսնելու եկաղեւրան բազմութիւնն պիտի մէն է
որ չէ թէ միայն պարասին առջեւի ճամփան, պիտի
նաև մասաւոր փարզները լիցուած եւ ուստիցու-
մէջ եղած էն, թէպէս եւ սաստիկ յօւրոց հոգ
մը բաց օդի մէջ կենացն անուանեցի կընէ: Կայց
Կարդիացոց հետաքրքրութիւնն պիտի սաստիկ
է որ, որ որ անմնկը, բան մը կայ, եւ ոչ
քիչեղեղ մը զիրենք հոն երթալէն կրնայ որդե-
ւուշ: Եղած բժշկական քննութիւններէն իմա-
ցուեցաւ որ դանակն Արքեպիսկոպուսին պատին մէկ
Խորչը կարեք է: Ա եպիսկո տիւ Առն եկեղեց-
ոցն ժողովրդապետին խնդրելով՝ Արքեպիսկոպու-
սին սիրութ նոյն եկեղեցոյն մէջ պիտոր որա-
հօքի: — Ամենու 19ին իր յուղարկաւորութեան
հանդեսը մէծ փառաւորութեամբ կատարուեցաւ:
Համեստոցելցյն կատակն, որն որ իր պրաւեղանին
մէջ գտնուեցաւ, արդեն բացուած է: իր ստո-
ցուածքին 10,000 ֆրանգ Փարիզի ալբանաց կո-
տաց, իր ծառաներուն համար ող գումար մը
կ'ըսուշ եւ մնացածն իր ժառանիկրան թու-
կու տաց:

— Վաղած տարի Գալլիական վաճառականները
նաւերն 443 հատ ընկողության, 83ը հեռու ենթ-
քու մէջ, իսկ մասցանեները ծովեղերաց մօտ 1852էն
մինչև 1856 Գալլիական առեւտրական նաւա-
տորմիզը 2195 նաև կորոնցոց, 472ը հեռաւոր
ենթերու մէջ եւ 1723ը մատ տեղեր դաշնակ
կրէն։ Հանց մէջ 101 նաւին ինչ եղանակա-
կորուուն ըլլուր շիկոցաւ իմացաւիլ։

— Գաղղրիսի մէջ առար երկիրներու անուստններաձեցընելոյ շնիդիքով մինչը զբառովեանց մէն մարտնին աեղծկութիւն մը տուաւ, որմէ կիմացուի որ Գաղղրիսի շատ կողմերը դաշտեւ մէջ մէր բառած նոր մասաքսի օրդին յաջողութեամբ կը բազմանայ: Աս որդը Շենուաստնին հիւսիսային կողմըը կը զանուի. իր մասորը ամենէն ալին եւրոպական մասաքսին հաւասար է. պնդրի կերակրելու համար թմթի աերեւ հարկաւոր է, վասն վե թեղոց (Եց) սերեւով կը մնանի: Վերջին տորիները մասաքսի օրդին հիւսիսութիւնն պղնասի սատոկայաւ, որ գալ տուառանի համար շատ գժուարութեամբ որդին հակիմ կը զանուի. աս պատճառաւ պղսպիսի նոր օրդ մը շատցընելոյ փորձը մեծ մասգրաւթեան պիտի եկած է:

— Անոյս 14ին Պարսկական գետպան Փերազ
խոհն, Երկայն առեն ալէկոծութիւն քաշեցին
եօնը, Մարտիրոս Հասաւ եւ մէ Հանդիսու-
թեամբ քաղաք մատու :

ԱՆԳԼԻԱ

ԵՐԵՍՆ, 8 Յունուարի: Անդղիական զօրաց
վերին հրամանատար Գերմագիմի լքասին հողմանեկ
հրաման տրուեցաւ որ ամեն Հնդկաստանի համար
որոշակ ած զնդերքը պասեցազմի վիճակի մէջ մանեն
և արդուցչունան: Ասոյ համար Անդղիայի մէջ
մայր գնդերէն ամեն մէկն իրենց մէջն հընդ-
կական գնդաց համար դիմուորներ կու առ ամ-
էն պատ նաեւ ասոյ զօրածորով ալ Կըլլաց:

— Եշտածից տուրքին գեմ եղած պրոռու-
թինն սրբ որ առելի եւս կը սասականց եւ եր-
կրին առեն կողմբ կը տապահուի: Հիմայ նահա-
երլանապի մէջ սկսան տառը գեմ ելլի: Ամեն
առդ աս տուրքին զեմ զնելու համար կօչունք-
նելի կը բան:

լով՝ մրան յարձակեցան և չպառզար հարուած-ներով, սպաննեցին:

հ Յ Ա Խ Ա

— Աիհիլոցի վերջին ապօտամբութեան դլուի
ունդիվենկու սեպու Տը դեկանմերի 20ին բա-
խուի ուժ շառավագ պահպահուա:

— 1) Հրցին լրերուն նայիլը վահապոլսի գաւառուները շատ հանդակտ չեն. նցն իսկ զօրքը մասերս իրենց համար քրուած մասնաւոր ոստի-կանոթեամ (ռաբուէ) ժողովքին համար քիչ մը առ գոհութեամբ կը ցացընէ, ոտ բանս իրեն վրայ փառահամիւն շըլաղոն յացտի նշան մը համարէ:

ՀԱՅՈՒԹԻՆ կը ծանուցանեն թէ նցյն քաղաքաց
գահեռող բեղդիացի սեղանաւորի մարիկացիալը
7000 սկսու (160,000 զուրուշ) եւ շատ բաժա-
նուութիւնն ին մենմեկը պահանջով մահեցը է:

ՀԵՂԻՆԵՑԻ ԿԱՄ ԶԳԻՑՑԵՐԻ

ԳՐԱԴԱՐԱՆ

Առաջնութեան եկած վերջին լրերէն կերպով
թէ Աշխատանուր կայսրը Պալամից եւ Անդզիացոց
մէջ եղած պատերազմին միոյն հանգիստու ու
պիտօք չըլլպից Պարսից թագաւորը Հիմայ գեւու-
րին միջակի մը մէջ կը գտնուի, որովհետեւ Մո-
րաւ Միրզա թշնամին կողմանկայտիւնն որէ որ
զօրանալու վրայ է, եւ զիւաւորաբար զօրաց շո-
տերն ու կարգացողներն իր կողմին են: Ասկէ զա-
գաւառապետոց մէծ մասն ալ տիրու թագաւո-
րին գէմ է և անկախութիւն ձեռք ձկելու կաշ-
խատի: Թագաւորն աս վասնզներու եւ մէկ կոշ-
մանէ ալ օտար թշնամու հետ պատերազմի մէջ
գտնու եւրի, սուրբունցաւ Խուսաց կայսրը թուղթ
մը զբէլ եւ Գեղերան կեցող ուսուկան զեռ-
պան Ընկը քրոֆ սեպու զին հետ թեթրազուրկ խրիլի:
Առոր մէջ շահը կայսեր ոգնութիւնն ու պաշ-
ուառութիւնը կը ինքրէ եւ կը մէջշընն ափի-
զայս կայսեր իր (շահն) հօդը 1834ին երիվանի
մէջ ըրած խոստումը (որուն նաև Հիմնկառն
Աշխատանուր կայսրը ներկայ էր) թէ զահըն եւ իր
ցեղն իրեւ իր որդիները պիտօք պաշարման: Շուսաց
կասովից ծավին մէջ ունեցած նաւառոր-
դիզը Պաղպանի մէծ ու պղտիկ ծովածոցներուն
մէջ մատ եւ քանի մը կզգիներ բանեց: Կեմի-
զիանայի կզցւցն վրայ դվաւոր բանակուսից
հաստատեցաւ, միանդամայն անոր եւ Տակա-
ռուսու կդպշն մէջ հեռագիր մը զբուցաւ: Ա-
ռաջ Ռուսաստան հաւզէ նախառարական զիքը
մը ձեռքն ունենալու պարսկական-անդզիսկուն պա-
տերազմին գիւրաւ միջամտութիւն մ'ընկիւր հա-
մար, միանդամայն որպէս զի զանուզն Պարսից
թշնամի ցեղերն արդելու Մազանդարան գաւու-
անին վրայ յարձակելու եւ նոյն իսկ Գեղերանին
ուսուածաւ:

Digitized by srujanika@gmail.com

— Աստուածնեպըսէն կը զրեն թէ ուշ
լուի մեծ փառքը ուսւաւըսէց սկսեր
է, եւ կը լուսան որ սորոր նոյն արտապահանը

મનુષ્ય અને જાતિઓ

六

118 *Journal*

© 1994 MCGRAW-HILL INC.

Digitized by srujanika@gmail.com

շատարիմ ձեռն կը յանձնէ, որն որ զանազան
շշտներ լնելն եւեւ դիւքն լնդաբակ դաշտ
մը կը հանէ, որ որ ցորենեղենիք զես բոլո-
րպին կարուոն չեին: Հոս' ուր տեղ սբութ ե-
մանալու համար աջակները ասզին մնուին դար-
ձբնելու ատեն՝ ուսր ճայնով աղաղակ մը կը լսէ,
մնուիչապէս ձեռն կուշար մորակ զարնելոյ ճայն
ելած տեղը կ'արշաւէ: Հոս փոքր ջրի հոսանքի
մը քաղ աղջիկ մը իր պղտիկ եղրորը հետ կը
խաղաք: Հոսանքին մեկալ եղրը մայուսու եւ մե-
մառնիք տեղ մ'ըլլորով՝ ահագին մեծութեամբ
գայլ մը որչ դրան էր, եւ աղջորը տեսածին պէս
ահրեցի ունացավ իր ուրախութիւնը կը ցոյցը-
ներ. պատրաստական օրս մը գտնելուն համար
զին մայիսիք վեր ցըցուած էին եւ, երախոր սա-
տիկ բանալով ուր եւ երկայն ակռաները կը
տեսնուեին. Նեղ զրահոսանքն ցարեկիու պա-
րաստութիւն տեսած ատեն՝ մեյ մ'ոյ անդիքն
յանկարծուստ անմիջապէս աղջ քովին սուլե-
լով նետ մը սլացաւ ու գոյլուն կուրեքն թու-
մանցանց անցաւ: Աս անմիջեազ նետը նետուց էս-
կար թագաւորին եր, որն որ տղոց ալաղուկը լսե-
լով ժամանակին հատաւ: Զգաք սորտակած իրենց
աղաղուչին ուր ինկան ու շնորհակայ եղան:

Վարդ վայ և տէկար թեպաւորն երիբբն առանց
արհաւիրը մը աղասելու. համար ու ելու գաւառ
ան համար որոշեց որ ապրուէ տարի տուքքի ակել
300 դպի դլաւս յարքունիու տան. աս գործու-
նեայ միջոցա. քիչ ժամանակուան եւց Անդզիոյի
մէջ պանչափ գոյշերը գիշցան որ նեշակն որ Մէ-
լումնոցի կը պատմէ շարրորդ տարին Հարկ եղաւ
որ հարկը զազրեցընեն. Ուիշելու Գիշ Սգլ-ֆն
թումնա Պէքքէթին առենալպիրը Լուսոնի ստո-
րովրութիւն բրած ատեն բնաւ գոյքի յիշասա-
կութիւն շըներ. ու Հիւսիսացին զիերը (Հանտենի)
ցորենի արտեր, արօսատեզնեն ու գեղեցիկ ճար-
դագեամիներ կան, կըսէ, զորմա խազու զե-
տակիներ ու վասկներ կ'ուոգանեն . . . : Եսկից ան-
դին ահազին տարածութեամբ անառուներ կը
տարածուին, որոնց մէջ անբաւ անտառուներ եղ-
ցիրուներ, այծեամիներ, կինձեր եւ վայրենի ցու-
յիր կը բնակին, : Բայց ժամանակ անցնելով Նո-
րեան այնչոփ շապան գոյշերն՝ որ կառավարու-
թեան մասդրասթինը նորէն դրգսուեցաւ, և
Եղուարդ Ա. մամնաւոր պաշանեայ մը դրա՛
որպէս զի գոյշերուն որսորդս թիւնը կարգի զնէ-
անկից եղան ալ գոյլու. ձայն շատուցան. իսկ
Սկովալոյի մէջ, կըսէ Հոլլմիշտ որ 157 լին զեռ
գոյշերը հօտերուն մ.ծամեծ վասներ կ'ընէին:
Իրանտապի մէջ գոյշերը դեռ անցեալ գորու մէջ
որսորդսին նիցուեցան:

Հարուստներին որոնք զբանական իրենց պլիառոր
գործքը ըստ մեկն ըրած են, որսորդութեան ե-
տևէն իշխալով եւ գայլեր եւ ուրիշ վաստա-
կար անաստեներ որսալով գեղացւոց շատ մեծ
օգուտներ կ'ընեն: Գայլու հետքը զանելու հա-
մար ընտիր որսի շներ կը զրբածուին, որոնք
գաղանին հետքը զտածնուն պէս՝ պէտք է զիբելով
գրգռելու յորդորիք, որովհետեւ շները յնու-
կանակէս անոնց քայլ մեծ ընդդիմութիւն ունին:
Ընդ գայլին որչէն ելիքը որսորդներն իրենց
շանց խումբը երեք կամ չորս քատին կ'ընեն: առ-
ջի բաժինը մոզ կու տան որ վասն յարձակի,
և երբոր կը առնեն որ գայլը կը գործառաց, եր-
կորորդ բաժինը կը թալուն, որոնք միացեալ զա-
րութեամբ գայլուն չորս կազմը կ'առնան, իսկ
երրորդ կամ շրբորդ բաժինները՝ որոնք արագ-
լումաց շներէ կը բացկանան, քամիւնին կը պա-
հեն որ գեղուածով մը գայլը փաթէշելով պրծե-
լու ըլլաց ետևէն հալածէն: Որսորդին մէկը ձի
հեծած շներուն կը հրամայէ, կարգի կը զնէ եւ
պէտուիս խօսքերով ու խօսմանըներով կը քա-
շոյերէ զիբելով որ արիութեամբ կռուին: Շները
որ ի սկզբան մը չ'ըրտութիւն մը կը ցուցըննի,
եսքէն անանէ կը համացին որ գայլուն վայց յար-
ձակելով տղումի պէս վասն կը կազմն ու թող-
մուն առ տիեզեւ առտի, առանձ ու պարունակ

սորդին մէկը սուսնը ձեռքը առած գայլուն կու շ-
աբ կը խամէ ու զ աղմանը թաւաղլը գետինը կը
պահեցընէ: Ծներն ինպէս որ վերն ըսմիք՝ բնա
բազմանք մի չեն ցուցըներ գոյլը պատռելու կամ
անոր մին ուստեղու և այնպէս կը զարչին որ
համեմելով ալ եփուելու ըլլայ՝ բերաննին չեն
զներ: Գայլը չներած հորածելու շատ գժուարին
է, բնու որ սնիկայ երկացն շունչ անենայուն
եւ հովին զէմ վաղել կարազ ըլլարուն համար
որի շները չեն կնուր հոմնիլ, իսկ որի բա-
րակները թէւզէտ եւ զայլէն աւելի արագ են
և իրեն կը համեն, բայց ակար ըլլանուն համար
վնաս մը չեն կրնոր հասցընել:

Վահագիսը մէջ զոյլ բանելով զանաբան կիրապեր կան։ Դեղացիք խառնիթուուն իրենց տան շներն առած ան անցը կը ժաղաբին ուր որ կը կարգեն մէկ զոյլ մը պահուցած կեցած է ու չորս կարգի առած կը ստիրին զոյլը որ պահուը առած անցին գուրս ելէ, որն որ է զանեն պէս շներով վրան կը յարձակին ու կը սպանին։ Շատ անդամ օրոգոյնի կը լսաւն, մէջը տեսակ տեսակ հաւաքուրի կիրեր զնելով։ Խառնով ծած կառած փուռի կը պատրաստեն, առջին անդին թաւառուած մարի կտարներ կը դնեն և ըիր տեսակ հնաբըներ կը մոռածեն որ առ գաղտնը ննջուի։ Ի վերայ զոյր ամենանի առ առն բաները բանելու բանական շներն ըստար զինքը բնացինք ընելու, մանաւ անդ այնպիսի տեղեր՝ ուր որ ընդ արձակ մետասներ ու Նախճախուս մնամատոց տեղեր կան։

— ୨୭୭ —

ՀԵՐԱԲՈՅ ԿՐՈՆԱԳԵԼ ԳՈՒՐԾ ԿԵՐ ՂԵՎԵՎԵՏ

Ճարտարականի վրայ մէկ աշխատչականի թուգաւոր (կայսր) մը կիշխէ, որն որ գուպյ կը կոշտի և շիֆոն կըցւոյն մէջ ետոյց ճայրաքաջարը կը հաստի բոյց ասէկ դատ ուրիշ վերին իշխանութիւն ունեցող անձ մ'ալ նշյն երկրին մէջ մէջ ազգեցրածին է։ Թագաւորէն աւելի պատիւ աւելի, և աս է Տափրին՝ Կարտնցոց դնենքար կամ կրօնի գլուխիր։ Ասիկոյ երկրի վրայ ընակոց առառնեց մը պէս պատիւ կ'ընդունի ։ Բայց բանի որ գոյն տուրը կը Տամարը և ամենեւն չիմեռնիր, ոյլ մրցյն երկեմն երբեմն իր հոգին կը նարոգէ։ Տափրին Կից կամ Եթակոյ Ճարտարականի երկրագ մէջ քաղաքը կը ընակի, որուն ընակելու 500,000էն աւելի է։ Հան զեղչեցիկ պաշտամ մ'առնի, ուր 22,000 քարմր իրեն կը ծառացնէն, միանգամայն քաղցին 4000 մհաններուն մէջ կրօնական գրքերը կը կատարեն։ Ժաղացիան ուսուածին ասուելու ամ է Տափրին մը

աենալ, եւ իր բան անունն իրէն կենդանութեան ատենն անուանոցը մահուած պատիք կ'ընդունի: Ինքը զինքն երբեք ժողովրդեան չիցուցներ, եւ իր սպասաւորներէն ու ակրութեան մեծամեծներէն զատ ուրիշ մարդ իր պալատը չկիրար մանել: Եթայն արքին անուած մը մեկ պահ մը կ'ըրթայ որուն յասակը ծախտիք ունի, ուսկից իր ուսւըները կրնան տեսնուիլ: Խոկ եմ ոգ ունելու համար իր ընդարձակ պալատին պարանցին մէջ պարսիկ կ'ուպէ, նախ նշան մը կը արօսի որ ամեն մարդ նկատ քաջուի և եռաքը քութերուն կ'ունակն Շնած այնուիս կը պարափ, որովհետեւ ամենն ին ուրագ կ'եամ ոյեաց չէ որ կոմեւ: Տափրին ցեղն երբեք շխատակիր, որովհետեւ իր ընասնիքը վերջ չընի. Կմէն ողջ չունենար, կրկնեակն իրէն կը իրէն, պատիքն աւուած ու անուած կ'ընդունի:

զէ մը տուց մը կը գտնէ, հասարակաբէն երեւելի
ընտանիքի մը մշջեն ։ Երեք պաշտօնեաց ունի եւ-
թն անդամ Բնդ կին կինոց առնուլ ։ Եր զգեստ-
ները պէսք են կյս պիտուներէ վինուի ։ Եր կի-
րակութն ամեն անդամ նոր ամանեներու մէջ գրու-
ելու է, որոնք կը բակլոյն լընդունեն եացը կը
կուռուին ։ Այսած տարի Յամինին տաշըն ոքք
տիկող Տափրին հրանեգացաւ եւ երկու օրէն
ոյնչափ ծանրացաւ ոք մայռուան մատ ըլլալի յայու-
նի կը տէնուուր, ան տոեն քարմերը տաճար-

Ներուն մէջ ժողովրդնեան ծանուցին որ Տափրին
առառածոց հետ խօսակցութեան մէջ է և կազե
Եօմի մեծ ասառածներուն պյառուրին ձեռքբախի իր
Հոգին նորոգ էլ անէլ ետքը աղջմիկներ մասու-
ցուեցան և ժողովրդնեան ծանուցուեցաւ որ կրնան
Տափրին պալատը մանել ու զինքը տեսնել: Ժո-
ղովուրդի անմիջապէս գոհուրդունց գենայեամբ
պալատը վագեց, որն որ փառաւոր անկողիք մը մէջ
պատկան էր, ձեւընակ պատմուեան մը հագուծ
և երեսը թափանցիկ շլաշառեռվ (Շիւշ) մը
ծածկած: Քուրմերն իրեն խունի կը մատուցա-
նեն ու բարձր ձայնով կ'ազօտէին: Յուզիսի հին
հիւանցը հոգին փեխց քրմանիւն ան առան-
եակեցն թեւը վեր վերցուց որպէս զի ցուցընէ-
թէ մեռած է, բայց միանգամացն ծանոյց որ
Տափրին հոգին ասուածոց քսվո զայած է ու
քիչ մ'ետքը նորէն պիտօր գտանայ: Գողովակեան
մէջ խոր լրութիւն մը տիրեց: Ցազը բռվէ և տ-
քը քրմապեաը մեռեցն մարմինը մէծ ծածկա-
ցով մը զայեց, ու անմիջապէս նորէն ծածկը
վերցուց, ու յանկործ հաղիւ պաղած մեռեցն
առջ առաջինին նման աղջ էւ, առոյդ անձ մ'եր-
ցաւ, որն որ ուսք երաւ, անկողին իջաւ և բա-
զի՞ մ'առջեւն երթալով՝ հօն կեցազ ժողովուրդու-
որհեց, ասոր վրայ ուրախութեան ու ցնծու-
թեան աղաղակիներ պիսան հնչել: Քուրմերը շաս-
ճարտարութեամի: Տափրին որդին ու ժառանգն
անոր մարմնցն տակը որպէս էին: Աս գործո-
գութիւնն որ ամէն դենավետի մահուն ասենը
կը կրկնուի, շատ գիրաւակընայ կատարուիլ, որպէ-
շնուի, մեռեցն պատկած անկողինը գորգերով
գոցուած բարձր պատուանդամի մը վրայ է, որուն

ասիկն կընոյ կենդանի մարդ մը մռավին անզ
փոխութը, եւ մասնգ ամսցն ժողովրդեան հաւտուցն
անդրդուեթի ըլլուցից՝ ամենն էին ոցապիսի գործքի մը
վայ միաբը տարակցոյ շետքոր։ Քո բայրը մռանազ
գենովեանի մարմինը զիշերաց էցիէի մէջեանը կը
տանին ու հոն կ'այցըն, ու գործողութեան ժամա-
նակ մէջեանին գոնենքն զգուշաց մեեաք կը գոյցուին-
է, այ որ յանդկնի ներս մռնելու փորձ փորձել
իբրև սեղմանակապուտ ողը ողը կ'այցուի։ Կոր
Տափիքն Յուլիսի նին բայրը քուրմարազ իր որա-
լատէն երա և աղէկ մը զոյսաւ 100 ճերմակ
Ճիերէ Ծուած կառքի մը մէջ քաղքին ամէն
կողմը պարտացաւ։ Ամեն մարդ կոտըլը աւեսնե-
րուն պէս երեսի վայ կ'իմնար և իբրւն իբրեւ
աստուցյ ազօմք կ'ընէր։ Կոյն օրն ամեն գործք
դադրած էր, ամեն բանարկեալներն ազա-
լեցան եւ ամեն գատաստանիկան քննութիւն-
ները գաղքեցան։

ՀԱՅԵՐԻ ԳՐԱՅԻՆ ԽՈՍ ՎԵՐՏՎԵՐԵՐ ՌԱՐ
ՀՈՒՅԵՐԵԼՈՒ ԿԵՐՊԵՐ:

Ճ՞նացի տիեզեւոց շատ հաճոյ բան է իրենցի
խուցերուն սեղանին փրայ ընձանակազմ (սովու),
պղափկ պաղաստու կամ՝ վայրենի ծառեր ունենալ,
դրսնկ յառաջ թիւքերու ռենաց ուրարտիզանները
մօսնեար եղանակ մ'ունին Այսպիսի պաղաստու
ծառեց հարցնելը շատ գիրին է. երբ որ
պազց ծառը ծաղմելու կը սկիի, Ձե՞ս պարտիր-
ուանն անոր մէկ ձևաւոր ճրողին վարի կողմի
կեղեւը մէկ մատուցափ երկայնութեանդի կը հա-
նէ, այն տեղը թիթել մը պլեւով խորտնկ
անան կը ճեւացրէն, ու մէջը հող լեցընելով տակն
օր ջուր կու տայ, մինչեւ որ ան կեղեւն երան
տեղն արձատ տայ. Այսպէսով նոյն ճրողը զատ-

ծառ մը կը բաց: Երբ որ վրայի պատուներն հաս-
նելու կը ոկտի, պարափզգանն արժանաներուն ուս-
կէն կը կարէ եւ ընձանակի մը մէջ կը տնիքէ: Առ
զ ործողութիւնը զդիմէ միշտ կը յաջողի: Եւ ինչ
դժուարին է պատիկ վայրենի ծառ մը
հասցնելու, որովհետեւ պետք է ասիկոյ զանա-
զան ամիսնոն ձևելորու խոմելոց բնականին նման-
ցնել: Ճենացին ասիկոյ ու նախ վերը զրուոծ
եղուակաւ կեղեւը հանելով ու հողով պատե-
լով կարծուացյնէ: Խարճ անոր ամէն ձևառոր
մի վերը կը կարէ, կարուած անվերը շիհացած
(կրակի պէս կարմրցած) երկաթով կ'այրէ, բոլոր
տերեւները վրայէն կը փառըն: Եւ միայն ծոցին
ները թող կու ոսյ: ասով ճիւղը կը սկսի թու-
մի: Երբ որ նորեն հիմքառորելու, կը սկսի, անոր
կեղեւը քանի մը անդէն կը ճայրէ, որով նոյն
տեղերը կ'օւսնի: առ ճեղքուածներէն հիմքը
դուրս վողելուն պէս, գարձեալ կեղեւին մար
քանի մը նոր ճեղքեր կը բանոյ, որոնցմէ ունաց
մէջ մելք կամ շպոր, ունաց մէջն ալ ժանուա-
րը (ՇՀԿ) կը քսէ: Անցը հիմքերօն հասկն
նոյն անվերը միջատներ եւ մզիւներ կը ժողովն
եւ կեղեւը կը կրծեն, իսկ ժմեսանցոր թափառած
տեղը կ'այրի: Աս կերպով ճիւղն պաշտակ ձեւ
մը առյօն եւարն, արմատ տուած տեղացն վարի
կորմէն կը կարէ, արմատներան վրայի հող կը
հանէ եւ ընձանակի մը մէջ կը տնիէ, զորն որ
փախանակ հողի պղողիկ խիմերով (ՇՀԱ) կը լի-
ցընէ, եւ միայն ան առեն ջուր կու ոսյ երբ որ
ծառը թումայ սկսի: Մշտեն թէ առ կերպով
յառաջ բերուած ծառերը 100 միեւնեւ 200 առ-
քի կը դիմոնան:

Ե Փ Ա Կ

Գարծածութեամբ պայման կ'ըստու տուացուած։
Կը հարցնեմ անոնք որոնք մարդիք և եւ բանաց ըստօն
Առողջ գործութեամասի գործու։
Ի՞նչ աշխատ զոր ոչ ուրիշ ունենալու։
Երես ովհա հարցուած է Դիմութեա։
Իսկ աշխատ հաւ մարտարդ կ'երազու կ'ասութիւններ անոր ունեա։
Հարցեանու զ անոնք մարդուն որոնք ու շարունակ կը գնի։
Ու բանին աղեակ պահանակ գոր է։

Անդիքը կը ռակամեր
Երկրորդ կամեր մ'որ վայրեր իր բնակելն.
Արծովին երես չէր, ինքն արծամանն էր,
Հաղի տակ տառի եր հաւաքեր թաղեր,
Իր պիրան ազ մէլքառը, շանէնայոց զառ մէկ պուազանը իւն
Գիշեր ու գորեկ մասր վըսացը միջան մանաւուն.

Արմա երթուղ զարգան, ուստեղ բարեցան,
Կազի սովորն ուշ դամք կը պարածեր
Ո՞ւ առաջ, ո՞ւ ո՞ւ թաղած սովորն եք:

Աշխարհ ժամանակ էին, աս անձնութեա որ Փարուց մը տօնուու,
Կառավարման դրանց, գրաստ տառա տարաւու:
Եթէ առաջն ուր մը պատս պարագածնէ:
Ես անձնուու եւ այսու հետո մասնութեա: Տեսն ու պատս

Բու դանձը, ուսկից — Առ քարին տակին, —
Եթե՞ պատրիզ՝ կար.

Աղջողական ամեն ժաման, պայման ամի է:
Սահմանը կատ. դաշտ թաղաքան որ կ'ըլքիւայ,
Հայ բարձրակեր երբեք ձևառ անոր) — Կ'արագալիս ըստ,

Ականոն գործեցիք: ուստիշաբ թու կոյէ
Եթե առաջին ժիկ աչ զարդիք:
Տեղական մէ դիմում:

ՎԻԵՐԱՎԵՐ ԴՐԱՍՍՈՒԹԻՒՆ ԵՆԹԱՑՔԸ

80-ՆԵՐԸԸԸՐԻ	1957 10 (23)	12 (24)	13 (35)	14 (26)	15 (37)	16 (28)	
Համերատ 100 հազար - փե. արձ. փեր.	88½	88½	88½	88½	88½	88½	2 ամիս անուն . եղբ.
Արգու բ. 100 լուծացակե փեր.	" "	106½	106½	106½	106½	106½	" " "
Արգու 300 դրամ - թիվա.	" "	—	—	—	—	—	" " "
Լուսակ 1 գրամ արձրկն.	" "	10,19	10,18	10,18	10,18	10,18	3 " "
Համերատ 100 մարզ պահանջ.	" "	78½	78½	78½	78½	78½	2 " "
Մոռուրի 300 դրամ	" "	123½	123½	123½	123½	123	2 " "
Մէշան 300 տարուրավաճարիչան թիվա.	" "	105½	105½	105½	105	105	2 " "
Փարու 300 դրամ	" "	123½	123½	123½	123½	123½	2 " "
Գառնիքուր առ. Խաչեն 120 դ.	" "	106	106	105½	105½	105½	3 " "
Կ. Պայտ 1 առ. առձ. արձ. փեր. փառա.	" "	—	—	—	—	—	31 օր "
Պայտը 2 "	" "	263	263	263½	263½	263½	31 "
Արգու բ. 1 գրամ	" "	9½	9½	9	9	9	" "
(Աշխ) Արգու բ. 1 գրամ	" "	5½	5	5½	5½	5½	" "